

ՏՄԹԵՒ. Գրական, Բանասիրական, Կրօնական Տարեցոյց. Զ. Տարի, Արտաւազդ Վրդ. Տպ. "Արաքս", Հալէպ, 8^o էջ 384. Գին 1 Տոլարու գեր. Արտաւազդ Վրդ. ի (այժմ եպս.) այս տարուան ՏՄԹԵՒն ալ հանրութեան կը ներկայանայ խնամեալ ձեւով։ Աչքի գարնող նորութիւններ են Տարեցոյցին մէջ, նոր գէմքերու լուսանկարները Տ. Գաւրեզին Ս. Արքեպոս. Յովուէփեանցի, Շիրակի թէմին առաջնորդ Տ. Արտակ Ս. եպս. Սըմբատեանցի։ Ասոնցմէ զատ կան նաև Պիոս ԺՈ. ի (պտտած պահուն), Արտաւազդ Վրդ. ի, Լօրտ Բիօրբնեատի եւ Հ. Ն. Ակնեանի պատկերները։

Տարեզրին Ա. մասը՝ 18 էջ, յատկացուած է Տաթեւի հինգ տարիներու մասին, ամէն աստիճանի հոգեւորականներու եւ աշխարհականներու, թուով 50 հոգի, կողմէն յայտնուած կարծիքներուն և խմբագրողին ուղղուած քաջալերանքներուն։

Ա. մասը կը բացուի, Ամենայն Հայոց Հայրապետին օրհնութեան Կոնդակով։ Ասոր կը յաջորդեն՝ Սիւլլի Բիւտամի «Համերաշխութիւն» գողորիկ ֆերթուածին մէկ նոր թարգմանութիւնը՝ Սմէն։ Դուրեան Սըմբանի զըչէն եւ Տիկին Հայկանուշ Մառքի «Հաւատք» վերնագրով սիրունիկ քերթուածը՝ 1918 ին զրուած։ Միւս բոլոր գրութիւնները, որոնք ախորժակով կը կարգացուին, շահեկան են ըստ ինքեան։ Քըննագատառութեան պահանջքին ընդուածելով պէտք է ըսել՝ որ ասոնցմէ մի քանին չտփէն աւելի երկար են — Հ. Ս. Երեմեանի. «Թաղուած փառքը», որ անցեալ տարի 20, իսկ այս տարի 40 էջ զրուած է, զեռ շարունակիլի է։ «Հայ Սրուեստի և Մշակոյթի Պատմութիւնց մի էջոց թէև երկար, 56 էջ, բայց արժէքաւոր ուսումնասիրութիւն մընէ պատկերազարդ։ Տաթեւի վանքին համառու պատմութիւնը՝ 80 էջ. իսկ Տիրայր Արքազանի չորս երկարաշունչ գրութիւններէն՝ կարելի էր երկուքը յապաւել, տեղի տալու համար վնասուած այլ զրոցներու և աւելի օգտակար զիսելիքներու։ Այսու հանդերձ, ՏՄԹԵՒ, որու նախօնքնթացները համարանքի ու զնահատանքի լայն շրջանակ մը գոյացուցեր են, իր ճոխ ու օգտաշատ բավանդակութեամբ, ջերմապէս փափաքելի է որ իւրաքանչիւր հայու մօտ իր արժանաւոր տեղն ունենայ։

Կը յուսանք թէ Տ. Արտաւազդ Արքացան, իր բաղմազբազ վիճակին մէջ, ՏՄԹԵՒին հայ ժողովուրդի մէջ գտած ընդունելութենէն քաջալերուած, ամէն տարեզրին զեղարուեստական հատոր մը պիտի նուիրէ իր ընթերցողներուն։

ՄՈՏԹԵՂՈՍ ՄԻԿ. ԳՐԻՅՈՒՄՁԵԱՆ

ԴՈՒՐԵԱՆ ՑՈԲԵԼԵԱՆ

ՄԱՆՉԵՍԹԻ ՄԷՋ

Մանչեսթրի Հայ գաղութը 1929 Հոկտ. 24 Կիրակի հէսօրէ ետք ժամը 3.30ին Տիածաղը ըլլըրիի Հօլին մէջ Հոգեւոր հոգիւ Ղեւոնդ Ապիսկոպոս Դուրեանի նախագահութեամբ տօնեց սոկեղէն Յորիկեանը Դուրեան Ս. Պատրիարքի։

Նախագահը ամփոփ կերպով բացումը ըրաւ հանգէսին եւ հրաւիրեց օրուան տահնախօսը, Պր. Գառնիկ Ֆնտգլեանը, Սըմբան Յորելեարի մասին իր ատենախօսութիւնը ընելու։ Պր. Գառնիկ Ֆնտգլեան՝ մտքի իր հոյակապ բարեկամին Ս. Պատրիարքի լինամեայ մատուցած մեծ ծառայութեանց անգրադառնուլէ յիտոյ ներկայացուց զանիկա իրը ուսուցիչ, քարոզիչ, բանասէր, բանաստեղծ, հանրային գործիչ և եկեղեցական մեծ զէմք։ Բանախօսը, իրը մեծ ճարտասան բիմբասաց եւ իմաստասէր զիտուն, զիւթից և ելեկտրականացուց ամբողջ ներկաները քանիցս ծառքի խլելով, եւ վերջացուց իր բանախօսութիւնը ըսելով։ «Դուրեան մեծ է և մեծ պիտի մեայ զարուց ի զարս, որովհետեւ իր չքնաղ յատկութիւններով եկեղեցական կոչումին տէրը եղաւ, եւ ապրեցաւ ինչ որ քարոզեց և սորվեցուց իր աշակերտաց»։

Նախագահ Սըմբանը հրաւիրեց Օր. Հոկիսիմէ Զաքրեանը, որպէսզի գաշնակի վրայ նուազէ, որ խիստ գաշն կտորներ նուազեց, ապա Օր. Հերմինէ Արշաւիր Ս. Յորելեարի քերթուածներէն «Խաչը» և Պր. Քիւտոր Քիստորեան «Օշականը» արտասանեցին ծափիր խլելով հանգիստականներէն։

Ապա խօսք առաւ Պր. Յովհաննէս Գամպէրեան, որ Յորելեարը ներկայացուց իրը «կատարեալ մարդը»։ Ապա Պր. Պաղտասար Յակոբեան ներկայացուց Դուրեանը իրը «Սուրբ մարզը»։ Յետոյ Պր. Պօղոս